


ՆՈՐԱԶԵԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

1

ՀԱՅՐԵՆԱՍԷՐԻՆ
ԳԻՐՔԸ



082
2-30


5 Ե. Դ.

ՏՊԱՐԱՆ «ՆՈՒՊԱՐ»

ԳԱՀԻՐԷ - 1946

ՀՐԱՏԱՐԱԿԻԶ՝ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԷՔԷՐԵԱՆ

ԳԱՂՈՒԹԻՍ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵԱՆՔԷՆ



Գալուսեան Ազգային Երկրորդական Վարժարանի 4-րդ դասարանի առսջին տարեցւանի (1945—1946) աւակերտութիւնը Վարժարանի տնօրէնին շուրջ:

ԵՐԿՈՒ ԽՈՍԻ ԱՅՑ ՀՐԱՏԱՐԱՆՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

Այս պահը առաջին մասն է տնօրէնի կամ ցուցակի համան գիրքի մը, որ յաւակնութիւնը ունի հայրապետի սեղեկութիւններ բազմաթիւ հարցերու շուրջ, որոնք առաջնակարգ կարեւորութեամբ կը շահագրգռեն մեր մտաւորական երիտասարդութիւնը: Հոս պիտի գտնուին տնօրէնական եւ ընկերային սրբապետներ ի մասին մեր երկու հայրենիքներուն՝ Սովիետական Հայաստանի եւ Եգիպտոսի, գրական եւ գեղարուեստական ուսումնասիրութիւններ, զանազան երկրներու եւ ժողովուրդներու մասին ուսումնասիրութիւններ, Եգիպտոսի մեր գաղութին կեանքին մասին յօդուածներ, ինչպէս նաեւ ուսումնասիրութիւններ ամենազանազան հարցերու մասին, որոնք այսօր ամբողջ աշխարհը կը շահագրգռեն:

Կարճ խօսքով, այս տնօրէնի սեղեկացուցիչ ընտրեալ գիրքը պիտի բլլայ ընդհանուր գիտելիքներ առնուազ սեղանացող հայրենասէր երիտասարդին, որուն հետաքրքիր միտքը կը գրադի նոր կեանքի բոլոր վիճակներուն անցուդարձերով:

Ամբողջ գիրքը պիտի պարունակէ 480 էջ: Սակայն տնօրէնի սրբապետներ, աւելի գործնական դասեցիմք հասարակ հասել իւրաքանչիւր 20 էջերէ բաղկացած 24 պահակներով, որոնք հետզհետէ իրենց սպագրութեան վերջ լոյս պիտի տեսնեն եւ որոնց գիրքը բոլոր ֆակուլտետներուն կարողութեան պիտի համապատասխանէ:



(34992-61) 30316-61

ՄԵՐ ԴՊՐՈՑԸ

Գրեց՝ ՍԱՄՈՒԷԼ ԱՐԲԱՀԱՄԵԱՆ

Շատ գեղեցիկ է Հոռին: Դէպի ուր էլ ուղղէք ձեր հայեացքը վեհանիստ լեռներ, որոնք շուրջպար բռնած բոլորում են Հոռին ու դարձնում անառիկ: Անտառապատ լեռների լանջերից կարկաչելով վազում են անթիւ սառնորակ աղբիւրներ և ոռոգում արգաւանդ դաշտերն ու այգիները:

Գիւլագարակ գիւղից դէպի հարաւ, գեղադիր լեռան լանջին ու մօտակայ հովտում շամիների անտառն իր պուրակներով ու բազմատեսակ բուսածէտ ծաղիկներով դեռ հազիւ 12 տարեայ պատմութիւն ունի, սակայն բնութեան հրաշալիքները գնահատող ու նրա գեղեցկութեամբ զմայլունող ամէն մարդու համար ցանկալի հանգստավայր է: Դալարագեղ անտառի մշտականաչ ձիւղերի արանքից երևում են վերջին տարիներում կառուցուած գեղատեսիլ տների հիւրընկալ պատուհանները: Այդ շէնքերը կառուցուած են պետութեան կողմից յատկապէս դպրոցահասակ մանուկների համար, ուր ամբան ընթացքում հանգստանում են Հայաստանի տարբեր շրջաններից եկած դպրոցականները:

Իսկ Ստեփանաւանից 1, 5 քիլոմետր հարաւ, Արջասարի ստորոտում Քարի Աղբիւր կոչուած վայրում բարձրանում են ուսուցչական հանգստի տան 3 վիթխարի շէնքերը: Եւ այսպէս, Հոռու չքնադագեղ բնութեան ամենագողարիկ անկիւնը յատկացուած է մեր մատաղ սերնդին ու նրանց դաստիարակողներին՝ ուսուցչութեանը: Ոչ պակաս գեղեցիկ ու բարեկարգ են նաև մեր մանուկներին յատկացուած դպրոցական շէնքերը: Ահա նրանցից մէկը՝ Ստեփանաւանի հայկական միջնակարգ դպրոցի երկյարկ շէնքը: Մուտքի մօտ, ծաղիկներով զարդարուած փոքրիկ պուրակում բարձրավար Ստալինի մեծադեր արձանը:

Դպրոցական շէնքն իր երկարութեամբ ձգւում է դէպի հարաւ և առաւօտից երեկոյ դասարանները ողողում են արևի ճառագայթներով, որն է՛լ աւելի հաճելի է դարձնում օրուայ աշխատանքը:

Շէնքի ներքնայարկի մի մասը զբաղեցնում է խաղասրահը, ուր խաղում են աշակերտները վատ եղանակին: Խաղասրահին կից մարմնամարզական դահլիճը, որը կահաւորուած է անհրաժեշտ կահոյքով: Նշանակելի է այդ դպրոցի պատմութիւնը: Նա կրթութեան օրրան է եղել մի շարք աչքի ընկնող հասարակական գործիչների, գիտութեան ու կուլտուրայի մարդկանց:

Հայրենական պատերազմի փառաւոր զինուորներ են մեր դպրոցի նախկին աշակերտները, մի քանի շքանշաններով պարգևատրուած, չրջանային բազմական կոմիտար կապիտան Անդրանիկ Զիլավեանը, աւագ լեյտենանտ Սուրէն Զիլավեանը, որ նոյնպէս բազմաձև կատուում ցուցաբերած խիզախութեան համար պարգևատրուած է երեք մարտական շքանշաններով: Միքայէլ Բեղլոյեանը, Մկրտիչ Գրիգորեանը, Եգոր Արրահամեանը, բարձրագոյն դպրոցում զիտական աշխատանքի անցած Գէորգ Եղոյեանը և բազմաթիւ այլ վաւուրուէն հայրենասէր երիտասարդներ:

Քիչ չեն նաև նախկին այն աշակերտուէիները, որոնք վերջացնելով բարձրագոյն կրթութիւնը, արդէն որպէս մասնագիտացած շրջանակներ աշխատում են հանրապետութեան բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում, դպրոցներում և արդիւնաբերութեան մէջ:

* *

Մտնում ենք առաջին դասարաններից մէկը:

Դասատուն է երիտասարդ ուսուցչուէի Սեդա Գէորգեանը, որը սովորել է այս դպրոցում և այժմ աշխատում է իրեն փոխարինողների հետ: Դասարանում տիրում է կարգ ու կանոն: Աշակերտները լարուած հետաքրքրութեամբ հետևում են ուսուցչուէի իւրաքանչիւր հարցին ու պատասխանում:

Երկրորդ դասին անցնում ենք դպրոցի 2-րդ յարկի արևելեան ծայրում գտնուող մի խոշոր դահլիճ, ուր բազմաթիւ պահարաններում, ըստ բաժինների, դասաւորուած են ֆիզիկայի դասընթացքին վերաբերող բազմաթիւ գործիքներ: Ամենուրեք երևում է ֆիզիկայի դասատու Ալեքսանտր Արովեանի աշխատանքը: Ֆիզիկայի դաս է: Դասատուն 10-րդ դասարանում անցնում է նոր դասի նիւթը՝ Պարպուլը Գուրացաձ կազերում և Կարոսային հաւաքայիններ: Երբ դասարանի նախօրօք աշակերտներին ծանօթացրեց անհրաժեշտ բոլոր տեսակի Կրուկսեան խողովակների հետ, ցոյց տալով, թէ որ խողովակում կազի նօսրացման ինչպիսի աստիճանի քոյուլութիւն ունի, դասատուի կարգադրութեամբ մթնեցուէց դահլիճն ու մենք աշակերտների հետ միասին ակնատես եղանք, թէ ինչպիսի բազմազան ձևերով է տեղի ունենում հար հոսանքի պարպումը տարբեր նօսրութիւն ունեցող կազերում:

56-ամեայ Արովեանը 22 տարի է, ինչ աշխատում է մեր դպրոցում և նրա իր գործի նկատմամբ սէրն ու նուիրուածութիւնը յայտնի է իւրաքանչիւր ուսուցչի ու աշակերտի:

Երկրորդ յարկի հակադիր ծայրում է գտնուում քիմիայի աշխատանոցը, որին միացուած է նաև բնագիտական սենեակը: Այստեղ քիմիայի դաս է: Առանձին սեղանների շուրջը նստած են 3-4 աշակերտ, որոնց առջև դրուած են դասին վերաբերեալ անհրաժեշտ պարագաներ ու փորձա-



Երկու հայ ուսանողներ

նօթներ: Դասատու ընկեր Արաքս Վանեանի ղեկավարութեամբ աշակերտները կատարում են առաջադրուած փորձը: Դասաւորման այս եղանակը դասը դարձրել է վերին աստիճանի կենդանի ու հետաքրքիր և երբ հնչում է զանգը, աշակերտներից շատերը ափսոսանքով են թողնում դասարանը:

Ֆիզիկական, մաթեմատիկական և բնագիտական աշխատանոցներում պանազան գործիքների ու մոտէլների կողքին պատկառելի տեղ են բռնում աշակերտների կազմած հաւաքածոները, ինքնաշէն գործիքներն ու մոտէլները:

Անցնում ենք մի այլ դասարան: Պատմական Հայաստանի քարտէսի մօտ է մի առօջ պատանի, որը վստահութեամբ ցոյց է տալիս այն վայրերն ու քաղաքները, որոնք պատերազմի թա-

տերարեմ էին Հոռմի և հայկական պետութեան իր ժամանակի խոշոր դէմք Տիգրան Բ. ի համար:

Իրար յարգողում են ևս երկու աշակերտներ, որոնք բնութագրում են Տիգրանին որպէս պետական գործչի և զօրավարի: Ուսուցչուէին, որը նոյնպէս դպրոցի նախկին աշակերտուէին է և բարձրագոյն կրթութիւն ստանալուց յետոյ այժմ աշխատում է մեր դպրոցում, հմուտ կերպով ուղղում է աշակերտների միտքը ու պատմականօրէն ճիշդ վերլուծմամբ ամբողջացնում դասը:

Ահա և տասերորդ դասարաններից մէկը:

Հայոց գրականութեան դաս է: Դասը ղեկավարում է գրականութեան դասատու ընկեր Դուռնիկ Բուրաղեանը: Օրուայ դասի նիւթն է բանաստեղծ Վահան Տէրեանի կեանքն ու ստեղծագործութիւնը: Դասատուն կարողացել է հասնել այն բանին, որ նրա աշակերտները համարձակ ու համոզուած կերպով կարողանում են գրուէրի իրենց մտքերը Տէրեանի ըստեղծագործութեան մասին: Ահա դասարանի առաջաւոր աշակերտուէի Լիա Ներկարարեանը, որը պարզ ու մաքուր հայերէնով բնութագրում է Տէրեանի ստեղծագործական շրջանները և որպէս սպառցոյց ասած մտքերի մէջ ընդ մէջ գողտրիկ կերպով արտասանում է Տէրեանի բանաստեղծութիւններից, Ներկարարեանին յարգում են Բօյաջեանը, Սարգսեանը և ուրիշները, որոնք ամբողջացնում են բանաստեղծի կերպարը: Վերջում դասատուն ի մի է բերում սաների մտքերը և ամփոփում դասը:

Ընկեր Բուդազեանը 15 տարի է, ինչ աշխատում է մանկավարժութեան ասպարիզում, որից 8 տարին մեր դպրոցում: Բուդազեանը շատ լաւ է ճանաչում իր աշակերտներին, որով և իր հետ է կապում աշակերտութեանը սէր ու յարգանք ներշնչելով նրանց դէպի հայրենի անուանի գործերի գործերը:

Անցնում ենք մի այլ դասարան: Ռուսաց լեզուի դաս է: Դասի նիւթն է ուսու մեծագոյն գրող Լ. Թոլստոյի Պատերազմ եւ խաղաղութիւն վէպը: Աշակերտները դասատուի ղեկավարութեամբ հիմնականում կարողանում են ճիշդ լուսարանել վէպի անձին կառուցուածքը և գլխաւոր հերոս ուսու ժողովրդի մեծ զաւակ զօրավար Կուստազովին:

Աշակերտուէի Ձէմմա Բայախջեանը նկարագրելով 1812 թուի հայրենական պատերազմի պարտիզանական շարժումը, պատմական զուգահեռ է անցկացնում Սովետական Միութեան հայրենական պատերազմի այս կամ այն ժամանակների և 1812 թուի պատերազմի միջև ու խելացի ընդհանրացումներ կատարում:

Ռուսաց լեզուի և գրականութեան դասատուն է դպրոցի անօրէն Արամ Պապեանը, որն իր բազմամեայ մանկավարժական գործունէութեամբ յայտնի է ոչ միայն մեր շրջանի աշխատաւորութեանը, այլ և նրանից գուրս:

Պապեանը ամէն միջոց գործադրում է, որպէսզի աշակերտները տիրապետեն ուսու մեծ ժողովրդի լեզուին ու իրենց գիտելիքները հարստացնեն ուսու դասական մատենագիրների երկասիրութիւններով:

Ուսու մնական մասի վարիչը դպրոցական ուսու մնական աշխատանքի կազմակերպման շուէն ու հոգին է: Եւ մեր դպրոցի ուսու մնական մասի վարիչ Յարէթ Տոնոյեանը իսկապէս այդպիսին է: Անհանգիստ ու անխոնջ, դպրոցական ամէն մի հարցը մանրակրկիտ ուսու մնասիրող, վերին աստիճանի պարտաճանաչ, խստապահանջ, ահա Տոնոյեան ուսուցչի և դաստիարակի յատկանիշները:

Սրանով չի վերջանում մեր լաւագոյն ուսուցիչ-ուսուցչուէիների անուանացանկը, որոնք պետականօրէն կարեւոր ու վսեմ գործ են կատարում, դաստիարակելով մեր մատաղ սերունդը:

Օրուայ պաշտօնական պարապմունքները աւարտելուց յետոյ դարձեալ դպրոցի որոշ լսարաններում կեանքը եռում է: Մտնում ենք դպրոցի ընթերցարանը: Լուսաւոր սեղանների շուէր խորասուզուած պարապում են բարձր դասարանների աշակերտները, նրանք նիւթը մշակում են ըսկըզմնազբիւրներով:

Շաբաթուայ տարբեր օրերին նշանակուած այս կամ այն առարկայի խորհրդակցական ժամերի ընթացքում աշակերտները յաղթահարում են ու պարզում այն դժուարութիւնները, որոնք դասաթամին չեն կարողացել պարզել կամ աւանդուող ծրագրի սահմաններից դուրս են: Աշակերտա-

կան կոմիտէի ղեկավար՝ Գրիգոր Իսրայէլեանին և իր ընկերներից շատերին, դուք յաճախ կը տեսնէք Երկրաշափական և եռանկիւնաշափական այս կամ այն խնդրի լուծման ժամին: Իսրայէլեանից ետ չեն մնում տասերորդ դասարանի լաւագոյն աշակերտուէիներ Ջէմմա Բայախջեանը, Հայկուշ Բոյաջեանը, Լիա Ներկարարեանը, Սուրէն Եղիազարեանը և ուրիշներ, որոնց համար հաւասար չափով գնահատելի ու հարազատ են թէ մաթիմատիկան ու ֆիզիկան, թէ մայրենի լեզուն ու պատմութիւնը և թէ մնացած այն առարկաները, որոնք աւանդուած են դպրոցում:

Խոշոր է աշակերտական ինքնավարութեան դերը դպրոցում: Դա մի կազմակերպութիւն է, որի առաջ ամէն մի աշակերտ հաշուեհտու է իր արարքների համար և որը քաջալերում է ամէն մի տարրական փորձ ու երեսթ: Մեր աշակերտները, սակայն, չեն սահմանափակուած միայն ուսման աշխատանքներով:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին, նրանք օգնութիւն կազմակերպեցին ռազմաճակատում հերոսարար մարտչաղ բանակայինների ընտանիքներին: Նրանք մշակում էին ճակատայինների անսմբձ հոգսմաները, կտրտում և տեղաւորում էին ձմրան վառելիքայտը ու բազմաթիւ այլ աշխատանքներ կատարում:

Պատերազմի տարիներին, մեր դպրոցականներն օգնութեան են հասել 127 ընտանիքների, ինչպէս նաև դպրոցի աշակերտութեան ինքնագործ խմբակի ուժերով կազմուած գնդերով, դպրոցը սպասարկել է մի քանի գիւղերի հաւաքատնտեսութիւնների կուլտուրական պահանջները: Տնտեսական ու կուլտուրական աշխատանքներում դպրոցի անօրէնութեան մշտապէս օգնում է նաև դպրոցի ծնողական խորհուրդը:

Ստեփանաւանը նախկինում ունեցել է միայն երկու փոքրիկ ծխական դպրոց, որոնցից մէկը ուսուական: Հայկական դպրոցն ունէր 2-3 խումբ և 3-4 միջնակարգ կրթութեան տէր ուսուցիչներ: Այս դպրոցը նման կազմով իր գոյութիւնը պահպանեց մինչև 1921 թուականը, որից յետոյ վերածուեց 7-ամեայ դպրոցի, իսկ 1932 թւին վերածելով դարձաւ լրիւ միջնակարգ դպրոց և ներկայումս ունի 25 դասարան 220 աշակերտով:

Ուսուցչական կազմը, որը բաղկացած է 32 հոգուց, ճնշող մեծամասնութեամբ բարձրագոյն կրթութեան տէր ու փորձուած մանկավարժներից է բաղկացած:

Ի պատիւ մեր դպրոցի անցեալի պէտք է նշել, որ այստեղ իր նախնական կրթութիւնն ստացել է հայ խոշորագոյն բանաստեղծ Լուսինի Յովհաննէս Թումանեանը:

ՀԱՅ ԴԱՏՎ

Գրեց՝ Խ. ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ

Անառարկելի ճշմարտութիւն է որ, քաղաքական կեանքի մէջ Ազգերու փոխարարներութեան ընթացքին, զսնազան առիթներով ստորագրուած դաշնագիրներու արժէքն ու տեղութիւնը պայմանաւորուած է ուժի և զօրութեան չափանիշով:

Այս ճշմարտութիւնը հայ ժողովուրդը լաւ ըմբռնած ըլլալու էր մինչև հիմա. դժբախտաբար տակաւին մեր մէջ կան մարդիկ, որոնք շատ մեծ նշանակութիւն և արժէք կու տան, նոյնիսկ կը ճգնին այդ դաշնագիրներու բազմանքով ապրելու:

Պերլինի վեհաժողովին, երբ Խրիմեան Հայրիկ ձեռնուկայն կը վերադառնար, իր գեղջկական պարզ լեզուով մեր ձախողանքին սա պատասխանը կու տար. Մեզ հոն գացիմք քուղթի դգալներով մինչդեռ բոլոր եկած էին երկաթի դգալներով: Որքոն պարզ էր իմաստը իր խօսքերուն, ասիկա տեսնեք նաև հետագային երբ ունեցանք մեր ազգային իրաւունքները հաստատող փաստաթուղթեր, նոյնիսկ մեծ, մեծ ազգերու կողմէ ստորագրուած դաշնագիրներ. բայց որովհետև չունէինք երկաթէ դգալներ, չկարողացանք ճաշակել մեր կերակուրի արդար բաժինը:

Ազգի մը պատմութիւնը, անցեալի թէ ներկայի հոգեկան ներաշխարհի՝ բարոյական, ֆիզիքական ու մտային գոյավիճակը կը բնորոշէ: Կարգանք մեր անցեալի պատմութիւնը. վհատումի, լացի և բարոյալքումի գոյավիճակ, պանդխտութեան, հայրենի աշխարհէ հեռու օտարութեան տենչանք, և այս բոլորը մի միայն ազատ շնչելու, ահէ ու սարսափէ գերծ ապրելու համար... Խեղճութիւն հոգ չէ՛, բայց ազատութեան մէջ խեղճութիւն... Ահա այս էր մեր անցեալը մինչև 1920 նոյեմբեր 29 թուականը:

Այսօր 25 տարի է, որ փոխուած է հայ ժողովրդի հոգեվիճակը: Լացի, զուլումի, վախի և հալածանքի փոխարէն, իր մէջ կ'ապրի ու կ'ուռճանայ դէպի երկիր ներգաղթի, հայրենասիրութեան խանդն ու եռանդը: Սուգի ու ողբի երգը չէք լսեր այլևս մեզմէ, ընդհակառակը ռազմական խորխտ ձայն, մարտական և հերոսական կեցուածք, հայրենասիրութեան հպարտութիւն և մեռնիլ գիացող ազգի մը գիտակցութիւնն է որ մեր հոգիներէն դուրս կը ժայթքի, և հետզհետէ աւելի կ'արթննայ մեր պապերու վեհանճնութիւնն ու քաջութիւնը, որոնք բռնութեան մէջ սկսած էին անշքանալ, ազարտիլ:

Ո՞վ տուաւ սակայն այդ վերակենդանութիւնը մեզի. ո՞վ ներարկեց

այդ ուժն ու աւելնը մեր երակներէն ներս. — այսօրուան մեր փոքրիկ Խորհրդային Հայաստանը՝ իր գոյութեամբ, մշակոյթով, գրականութեամբ, սահմագործութեամբ ու հսկայաքայլ յառաջդիմութեամբ:

Ինչպէս որ յեղաշրջուեցաւ մեր հոգեվիճակը փոքրիկ Խորհրդային Հայաստանով, նոյնպէս և պիտի իրագործուի նաև մեր դարաւոր իրաւունքները անոր շնորհիւ: Ինչպէս ըսինք, ազգերու իրաւունք տուողը ուժն է՝ ռազմական զօրութիւնը: Հպարտ ենք որ յանձին Խորհրդային Հայաստանի, իւրաքանչիւր հայ անհատ իր մէջ այսօր կը զգայ այդ զօրութիւնը, ունի հայրենիքի համար զոհուելու գիտակցութիւնը. ատոր ապացոյցը տուին արդէն այս պատերազմին, հարիւր հազարներով մեր քաջարի եղբայրներն ու քոյրերը:

Հայ ժողովուրդը շատ պատերազմներ մղած է իր գոյութեան և իրաւունքներուն համար, բայց ոչ մէկ պայքար այսքան գիտակցօրէն և առնականութեամբ չէր կռուած՝ որքան այս անգամ. ապացոյց՝ իր հաղարաւոր պարգեւատրուած հերոսները, ապացոյց՝ իր կռուելու վճռակաւութիւնը:

Այս խոր հաւատքով և ինքնավստահ, կրնանք այս անգամ ըսել, որ հայ ժողովուրդի պատմական իրաւունքներուն իրականացման ժամը հնչած է:

Այս խոր հաւատքով է, որ մենք, արտասահմանի հայերս, մեծաւ մասամբ հայ դատի միակ իրաւատիրութիւնը կը վստահինք ու կու տանք մեր պետութեան՝ Խ. Հայաստանի, որուն վարիչները այնքան ձեռնհասօրէն 25 տարիներէ ի վեր առաջնորդեցին մեզ, ֆիզիքականապէս՝ դէպի փրկկութիւն, մտային կերպով՝ դէպի բարձրութիւն, իսկ մշակոյթով՝ դէպի յառաջդիմութիւն:

Ուրիշ կերպ խորհիլ, ուրիշ կերպ տրամաբանել դադութանայրուս համար դաւաճանութիւն պիտի ըլլար մեր դատին, մեր հայրենիքին հանդէպ:


Զիք լուծում հայ դատի առանց Խորհրդային Միութեան, առանց Խորհրդային Հայաստանի, թող լաւ գիտնայ ամէն մարդ, — անոնք որ այլ կերպ յոյսեր կը տածեն, անոնք որ տակաւին մուրացիկի ցուպը առած, օտար սուրբերու կ'աղօթեն, կ'ըսենք և կը կրկնենք, այդպիսիները հայ ժողովուրդի թշնամիներն ու դաւաճաններն են: Տեսանք և տակաւին կը տեսնենք օտարներու ընթացքը մեր արդար իրաւունքներուն նկատմամբ. ա՛լ բուռական է:



Հայ ուսանողներ՝
պատանիներու յատուկ ակումբի դասերուն մեջ



Սովիեթ Հայաստանի
Պետական Համալսարանի ուսանողներէն խումբ մը



Երևանի Կառավարական Տունը



ԵՊԻՊՏՈՍԻ ՍԹԵՐԼԻՆԵԱՆ ՊԱՀԱՆՁՆԵՐԸ



Մեր երկրորդ հայրենիքի ազգային կարեւորագոյն ձգտումներուն կարգին կը դառնուի իր սթերլինեան պահանջներուն կարգադրութիւնը: Այս հարցը բուն վէճ մը յառաջ բերաւ տեղական մամուլին մէջ, եւ երկրին բոլոր հայրենասէրները կը սնդեն որ այս հարցը լուծուի լսա Եգիպտոսի շահերուն:

Պատերազմի ընթացքին, Եգիպտոս իր հողին վրայ բանակած կամ իր հողէն անցնող բրիտանացի զօրքերուն հայթայթեց ոչ միայն մեծ քանակութեամբ արտադրութիւններ, այլեւ բազմաթիւ սպասարկութիւններ, ինչպէս՝ օրինակ՝ երկաթուղիով փոխադրութիւնը անգլիական ռազմամթերքներու, պարէններու եւ ամէն կարգի նիւթեղէնի, կամ աշխատանքը 200,000 եգիպտացի բանուորներու որոնք ծառայեցին զինուորական աշխատանոցներուն մէջ: Այդ արտադրութիւններն ու այդ սպասարկութիւնները հատուցանելու համար, անգլիական զինուորական իշխանութիւնները ստիպուեցան Եգիպտոսի դրամատուններուն դիմել՝ ձեռք ձգելու համար անհրաժեշտ եգիպտական ոսկիները, որոնց փոխարէն անոնց տուին սթերլին ոսկիներ՝ Լոնտոնի վրայ վարկերու ձեւով: Այսպէսով, Եգիպտոսի անգլիական դրամատուները Անգլիոյ դրամատուներէն պահանջող եղան խոշոր գումարներ, որոնք ներկայիս 400 միլիոն սթերլին ոսկի կը գնահատուին:

Ըստ բնականոն գործելակերպին, Անգլիա պարտաւոր էր այդ գումարները հատուցանել ոսկիով կամ ապրանքով: Բայց այդպէս չեղաւ: Ոսկին հազուադէպ մետաղ մըն է, որ հիմը կը կազմէ դրամական սմէն ամուր դրութեան, եւ ամէն երկիր նախանձախնդրութեամբ կը պահէ իր ունեցած ոսկիի պահեստները: Միւս կողմէ, անգլիական ճարտարարուեստին պատշաճեցումը պատերազմական արտադրութեան, ինչպէս նաեւ ծովային առեւտուրի խոշոր գոտիները պատերազմի ընթացքին, արգելք եղան որ Անգլիա արտածումներով Եգիպտոսի հատուցանէ իր զօրքերուն կատարած գնումները: Այնպէս որ Եգիպտոսի սթերլինեան պահանջները դիզուեցան արագօրէն եւ կը շարունակուին դիզուել:

Ի՞նչ եղաւ իրերու այս վիճակին հետեւանքը եգիպտական անտեսութեան վրայ: Երկրին թէ՛ ճարտարարուեստային եւ թէ՛ երկրագործական

արտադրութիւնը զարգացաւ՝ տեղական արտադրութիւններու յարստուն պէտքին պատճառով, բայց արտադրութեան այս յաւելումը կարելի եղաւ միայն ի վնաս երկրին արտադրական կարողութեան: Արդարեւ, արտադրութեան այդ յաւելումը պատճառ եղաւ ճարտարարուեստային կազմաներու արագ մաշումին եւ հողի աղքատացումին, նոր մեքենաներ եւ բաւականաչափ պարար ներածելու անկարելիութեան իբրեւ հետեւանք: Երկրին երկաթուղիները, պատերազմի ընթացքին սուստիկ գործածութեան հետեւանքով խիստ մաշած, չկրցան նորոգուիլ նոյն պատճառով:

Եգիպտոսի սթերլինեան պահանջներուն կուտակումը մեծապէս նպաստեց նաեւ դրամի արժէքազրկումին, որ խախտեց երկրին անտեսութեան հաւասարակշռութիւնը եւ ծանրացուց աղքատ դասակարգերուն վիճակը: Վասն զի, անգլիական զինուորական իշխանութեանց հայթայթելու համար անոնց պէտք ունեցած եգիպտական ոսկիները, Եգիպտոսի Ազգային Դրամատունը ստիպուեցաւ հրապարակ հանել մեծ քանակութեամբ նոր դրամատոմսեր, որոնց փոխարէն ստացաւ Անգլիական Գանձի Տոմսեր որոնք աւելցուցին Եգիպտոսի սթերլինեան պահանջը: Շրջաբերութեան դրուած դրամատոմսերու այս յորդառատութիւնը, որուն չհամապատասխանեց շուկային հրամցուած ապրանքներու համահաստք քանակութիւն մը, մեծապէս նպաստեց գիններու հսկայական բարձրացումին, որմէ շատ տառապեցան եւ կը շարունակեն տառապիլ բնակչութեան աղքատ դասակարգերը՝ բանուորներ, պղտիկ գիւղացիներ, երկրագործներ, պղտիկ քաղքենիներ (Մանթ Է որ այսօր ապրուստը սղած է հարիւրին 400 համեմատութեամբ, 1939-ի բողբոստամբ):

Կը տեսնուի ուրեմն թէ Եգիպտոսի համար ո՛րքան կարեւոր է Անգլիոյ մէջ անշարժացած հսկայական դրամագլուխները վերստանալ, մեքենաներու եւ այլ արտադրութիւններու ձեւով, որոնք իրեն պիտի թոյլատրէին վերականգնել իր անտեսութիւնը՝ պայքարելով դրամի արժէքազրկումին դէմ եւ զարգացնելով իր ճարտարարուեստը: Հասկնալի են նոյնպէս եգիպտացի հայրենասէրներու պահանջները թէ արագօրէն պէտք է հատուցուի անգլիական պարտքը Եգիպտոսի հանդէպ: Այդ պահանջները կարելի է ամփոփել հետեւեալ կերպով.—

1.— Եգիպտական կառավարութիւնը պէտք է անմիջապէս կասեցնէ այդ պահանջներուն կուտակումը, ի գործ դնելով իր իրաւունքը՝ արգելելու որ Ազգային Դրամատունը հրապարակ հանէ նոր դրամատոմսեր առանց փոխարէն ունենալու ոսկի կամ եգիպտական կառավարութեան կողմէ ընտրուած ուրիշ արժէքներ: Ներկայիս, Ազգային Դրամատան հրապարակ հանած գրեթէ ամբողջ դրամը ապահովուած է Բրիտանական Գանձի Տոմսերով, ինչ որ եգիպտական դրամը սերտօրէն հպատակ կը դարձնէ սթերլինին:

2.— Եգիպտոս պէտք է իրաւունք ունենայ ազատօրէն գործածելու

ԹՈՒՐԻՔ ԳԻՒՂԸ ԻՆՉՊԷՍ ՈՐ Է

Գրեց՝ Է. ԿԱԼՓԵՐԻՆ

Աստուծոյ կը ներկայացնենք սովորական «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» երկարաբարբերէն ֆաղ-
աւած հեռուէն յօդուածը, որ յաւազոյն կը պատկերացնէ Թուրքիոյ բնակչութեան 80 առ
հարիւր համեմատութիւնը կազմող գիւղացիութեան կեանքը: (Տե՛ղի չգոյնութեան պատճառով
հարկադրուեցանք զայս մը հեղինակաւոր վկայութիւններ եւ ամենեկան հասուածներ զանց
առնել):

Ընթերցողներուն առջեւ հետաքրքրական աշխարհ մը կը բանայ
թուրք անուանի գրող Սապահաթթին Ալիի պատմուածքներու հաւաքա-
ծոն, որ լոյս տեսաւ Նոր Աւիստի խորագրով: Վեհոգի Սուլթաններու,
մեծափարթամ հարեմներու և վեհանձն ոստիկանապետներու աշխարհը չէ
այն, որ իրենց տարաշխարհիկ վէպերուն մէջ կ'ոգեկոչեն Փլէր Լոթին և
Քլոտ Յարէրը: Ոչ ալ բնակչութեան բարեկեցիկ սահմանափակ խաւին
աշխարհն է այդ, որ մինչեւ վերջերս մեզի կը ներկայացուէր արդի
Թուրքիոյ գրողներու մեծամասնութեան կողմէ: Սապահաթթին Ալի,
ինչպէս և սակէ երկու տարի առաջ մեռած Սատրի Էրթէմ, գլխաւորա-
բար վեր կ'առնեն կեանքը գիւղացիութեան, որ թուրք բնակչութեան
մօտ 80 առ հարիւրը կը կազմէ:

Իր սթերիլիտեան պահանջները՝ ո՛րք է երկրէ ապրանքներ գնելու համար,
Ներկայիս, այս իրաւունքը սահմանափակուած է Անգլիոյ կողմէ պարտա-
դրուած բողոքաթիւ սեղմումներով:

3. — Անգլիա պէտք է Եգիպտոսի գիջի Եգիպտոսի մէջ չահագործուող
բոլոր անգլիական դրամագլուխները (Ջրանցքի Ընկերութեան, Փարիւ-
ղի Ընկերութիւններու, Ստորին Եգիպտոսի Երկաթուղիներու արժեթուղ-
թեր, և այլն):

4. — Անգլիա պէտք է Միջագոյնի շրջանորոշ վճարէ Եգիպտոսի
յանձն առած բաժինը, եւ պէտք է Եգիպտոսի զրկէ բաւականաչափ քա-
նակութեամբ ոսկի որպէս զի Եգիպտոս կարենայ սթերիլիտէն անկախ դրամ
մը ունենալ:

5. — Անգլիոյ ներկայ պարտքը պէտք է վերածուի երկար պայմա-
նաժամով տոկոսաւոր փոխառութեան մը, զոր Անգլիա պիտի վճարէ ամէն
տարի Եգիպտոսի զրկելով որոշ քանակութեամբ արտադրական միջոցներ
և այլ ապրանքներ:

ԵԳԻՊՏԱԿԱՆ

Առնենք, օրինակի համար, Ասիականապատ-
ուած ձախքան պատմուածքը: Հեղինակը խօս-
քը տուած է գիւղական ուսուցչի մը, որ աշ-
խատելու համար վերջերս զրկուած է Փոքր
Ասիոյ գիւղերէն մէկը: Կայարանէն գիւղը քա-
միտնով կը ճամբորդէ ան: Նոր ուսուցիչը կը
նշմարէ թէ ողբալի կացութեան մը մէջ է ճամ-
բան և իսկական տանջանք մըն է այդպիսի ճամբու մը վրայ թաւալիլը:



Հետագային երեւան կու գայ թէ շրջակայ գիւղերու բնակիչներուն
համար, աղէտներու աղբիւր մըն է այդ ճամբան կամ աւելի շիտակը՝
ցեխի անցքը: Երիտասարդ ուսուցիչը միամտօրէն կը կարծէ թէ հանրա-
յին իշխանութեանց պարտականութիւնն է հսկել բնակչութեան բարօ-
րութեան վրայ: Բազմաթիւ գիւղերու բնակիչներուն անուշով ան հոս
հոն կը դիմէ, որպէսզի ստլայատակուի ճամբան:

Պէտք է ըսել թէ գիւղացիները արտադրի են այս ձեռնարկին հան-
դէպ:

«Գիւղացիները, կը գրէ ան իր օրագրին մէջ, չեն օգնէր ինձի: Ան-
փոյթ եակներ են անոնք... Եւ քերեսս ալ զայս ուշիմ եակներ, քանի որ
չեն ուզէր զուր տեղը վաճեն իրենց ուժերը...»

Եւ իրօք, տեղական իշխանութիւնները, ամէն ձեւի խոչընդոտներ
հանելով, հողար ու մէկ միջոցներով կը ձգձգեն ուսուցչին ծրագրին
գործադրութիւնը:

Եւ անո՛ր, օրին մէկը, բարձրաստիճան անձնաւորութիւն մը կ'անցնի
այս ճամբայէն, վիլայիթին կեդրոնատեղին երթալու համար: Պաշտօնա-
տարը ճամբուն գէշ վիճակին համար իր դժգոհութիւնը կը յայտնէ վա-
լիին: Ու յանկարծ կը փոխուի իրերու ընթացքը: Նոյն այն պաշտօնեա-
նները, որոնք բարձի տակ թողած էին ուսուցչին ծրագիրը, իրար կ'անց-
նին իրենց գերազաններուն աչքը մտնելու և կարելի եղածին չափ շու-
տով շինելու ճամբան: Տեղական պիւտձէին հասոյթները անբաւարար
ըլլալով այս ձեռնարկին համար, պակասող գումարը փոխ կ'առնուի գրա-
մատունէն: Այս փոխառութեան հաշիւը գոցելու համար, հիւանդանոցին
պիւտձէն կը պակսեցուի և կ'որոշուի յառաջիկայ տարեշրջանին պակսե-
ցնել ուսուցչիններուն թիւը, հակառակ որ առիթը կը ներկայանայ,
հարկ եղած գումարը խնայելու, հրաժարելով կառավարիչին համար նոր
տուն մը շինելու ծրագրէն: Վերջին վայրկեանին կ'որոշուի ճամբան շի-
նել ոչ թէ քարէ, այլ ասֆալտէ: Աշխատանքները կը փութացուին:
Բանուորներն ու գիւղացիները որոնք այս շինութեան վրայ կ'աշխա-
տին տուրքերը վճարելու համար հարկ եղած դրամը չահելու նպատակով,
կը տքնին չափազանց տաժանելի պայմաններու տակ: Ճամբուն եղբրքը
կը քննան անոնք: Կապալառուին վերահսկիչները անվերջ կը խթա-

նեն զանոնք — այն աստիճան որ օրը հազիւ քանի մը ազատ վայրկեան կ'ունենան, պատառ մը հաց կուլ տալու համար:

Ու վերջապէս աւարտած է ճամբան: Վիլայէթին մայր քաղաքին մէջ մեծ շուքով տեղի պիտի ունենայ անոր բացումը: Վալին կը խօսի հանդիսաւոր ճառ մը, ուր ամէն վայրկեան կը լսուին «հանգրայեսուրիւն», «մեք պեթեր», «ամէն ինչ ժողովուրդին համար» և այլ բառեր: Ծիշդ է թէ ժանգարմանը հանդիսավայրէն հեռու կը պահեն գիւղացիները, սակայն ամէն ոք, մեր ուսուցիչն ալ մէջը ըլլալով, շատ գոհ են որ վերջապէս աւարտած է ճամբան:

Սակայն երկար չի տևեր ուրախութիւնը: Ծամբուն վրայ չըջագայութեան բացումէն տասը օր ետք, Վիլայէթի իշխանութեանց տեղեկագիր մը կը հասնի թէ գիւղացիներուն սայլերը և քամիոններն իսկ կը վընասեն ասֆալտին: Տեղեկագիրը չի յիշեր իրերու այս վիճակին պատճառները, սակայն բնակչութեան մէջ զրոյց կը չըջի թէ կապալառուն շատ հարստացեր է այս շինութեանէն: Իշխանութիւնները կը վախճան թէ ճամբան, որուն կառուցման ծախքերը չեն վճարուած տակաւին. նորէն կ'իշխանայ առաջուան ողբալի վիճակին մէջ, նախ քան խնդրոյ առաքկայ բարձրաստիճան անձնաւորութեան երկրորդ շրջագայութիւնը:

Արտակարգ ժողով մը կը գումարուի և կ'որոշուի պաշտօնապէս արգելել քառուկ չունեցող անիւներով կառքերու շրջագայութիւնը այդ ճամբուն վրայ: Բնական է նման կառքեր չունին գիւղացիները: Որով իրենց կ'արգիլուի այս ճամբուն վրայ ոտք դնել: Կացութիւնը կը կնճռոտի. կայարան երթալու համար պէտք է լեռներուն մէջէն դարձարձիկ ճամբայ մը բռնել, ինչ որ յաւելուածական վեց ժամեր կը պահանջէ:

Կը սկսին մտմտալ գիւղացիները: Ի՞նչ բնել: Անել է կացութիւնը: Ո՛չ արգելքը կրնան վերցնել տալ և ո՛չ ալ քառուկ անցրնել իրենց սայլերուն անիւներուն: Եւ սակայն գիւղացիներուն բարկութիւնն ու բորբոքումը չ'ուղղուիր իշխանութեանց դէմ, և ոչ ալ խարդախ կապալառուին, այլ ուսուցիչն դէմ: Եւ օրին մէկը գիւղապետը կու գայ բարեկամաբար յորդորել զինք որ բարով խերով հեռանայ գիւղէն, քանի որ գիւղացիները զինք կը նկատեն հեղինակը իլեկ գլխուն եկած բոլոր չարիքներուն: Անոնք բազմիցս ուզած են ձեռնի կամ մինչև իսկ սպաննել զայն: Եւ անա մեր ուսուցիչը, իր ունեցած չունեցածը ծրարած, ուսը կը նետէ և կը հեռանայ գիւղէն:

Իր միւս նորավէպերուն մէջ, Սապահաթթին Ալի կը գծէ մերօրեայ թուրքիոյ ոչ նուազ յատկանշական պատկերները:

Առանց պատճառի չէ որ հեղինակը և իր գիրքերը իրենց վրայ հրաւիրեցին թուրք յետադիմականներու ամենէն կատաղի ատելութիւնը: Փաշիստ գիւժարներ զատարանին մէջ ձեռն ենթարկեցին Սապահաթթին Ալին: 1944 Մայիս 3-ին, Անգարայի մէջ տեղի ունեցած Փաշիստական ցոյցի մը ընթացքին, սարքուեցաւ հեղինակին գիրքերուն խարոյկահանդէսը...

Կարելի չէ հեղինակը մեղադրել թէ կը խեղաթիւրէ իրականութիւնը:

Որպէս իրապաշտ գրող, ան կը գծէ կեանքին իսկական պատկերը: Ու եթէ ուրիշ աղբիւրներու շիմենք, տարբեր ձևերու տակ, նոյն պատկերը կը ներկայացուի մեզի:

1944 Յունիսին հողային բարենորոգութեան ծրագիր մը ներկայացուած ըլլալով Մեքլիսին, թրքական մամուլը բազմաթիւ լուրեր հրատարակեց գիւղացիութեան կացութեան մասին: Օրինակի համար ԹԱՆ թերթը, քննադատեց այս օրինակի մը թէ բաւարար չափով դեմոկրատական չէ և նշեց թէ թուրքիոյ մէջ գիւղացիներուն 7 առ հարիւրը միայն բաւարար չափով հող ունին: Հինգ միլիոն գիւղացիներ բնաւ հող չունին. իսկ մնացեալները՝ անբաւարար չափով միայն:

Աւելի հեղինակաւոր վկայութիւն մը կայ այս մասին: 1936-ին իսկ, թուրք ներկայ հանրապետութեան նախագահ Իսմէթ Իւնէօճիւ, որ այդ շրջանին վարչապետի պաշտօնը կը վարէր, ժողովրդային Հանրապետական կուսակցութեան խորհրդարանական մէկ նիստին կը յայտարարէր.

«Լուրբերք չի կրնար սալ հողը, երբ գայն մեակողին չպատկանի: Անհաւանքի քիւով հողագուրկ մեակներ ունիմ մեկ: Գիւղացիներուն մօտաւորապէս կէսը, նոյնիսկ ամենէն արատաւոր քաղաքներուն մէջ, հող չունին: Անոնք հարկադրուած են աշխատել ուրիշներու հողերուն վրայ:»

Թրքական ԵՌԻԹՎՎԷ ՏՈՒՆԻՍ (Հայրենիքն ու Աշխարհը) պարբերաթերթը, իր թիւերէն մէկուն մէջ հրատարակած է իր աշխատակիցին, գիւղացիի մը հետ ունեցած տեսակցութիւնը: Գիւղացին բաժն է.


«Խելիս չի հասիր թէ ի՞նչ սեսակ աշխարհ մըն է տսիկա եւ ի՞նչպէս կազմակերպուած է: Մեկ կը կորձանիմ, կը կորձանիմ աղայից եւ առեւտրականներուն ճանկերուն մէջ... Մտնուրիմ ի վեր կ'աշխատիմ առանց մեքօս օսիլու, այն աստիճան որ կուգ մը ունիմ կոնակիս վրայ: Սակայն աւելի դժուար է կեանքս քան աղայից սպասուորներուն ամենէն յետինը, եւ չեմ յաջողիր ազատուիլ արտերէս: Ընտրիմ կուրս օր չի սեսներ եւ հագուելիմ հագուստ մը չունի: Ալլահը մարդոցմէ հետուրքէ, ասանկ կեանք չայ...»

Կը տեսնենք թէ իրականութեանէն իսկ ներշնչուած է Սապահաթթին Ալիի պատմածը հեռուն նիւթը:

Մուսթաֆա Քէմալ Փաշա (հետագային Հանրապետութեան նախագահ Քէմալ Աթաթուրք), 1923 Փետրուարին, Իզմիրի Տնտեսական Համագումարին կը յայտարարէր. «Խոփր այն գրիչն է որով կը գրուի նոր Թուրքիոյ Պատմութիւնը»: Դարձեալ ան էր որ կ'ըսէր. «Գիւղացին է Թուրքիոյ սերը:»

Քսան տարի է ի վեր թուրք կառավարութիւնը ի՞նչ քրաւ այս ՏԻՐՈՉ համար: Կառավարութիւնը երկար տարիներ սոնքաց թէ 1925-ին ցնջած է աւատապետութեան շրջանի բերքերու տուրքը՝ աչարը, որուն համաձայն գիւղացին իր բերքին մէկ մասը կը յանձնէր կառավարութեան: Այս, ցնջուեցաւ այս տուրքը, որ սակայն փոխարինուեցաւ դրամական ծանր տուրքերով: Որով ոչ մէկ բարելաւում կրեց գիւղացիին կացութիւնը: Ահաւասակ Իզմիրի երեսփոխան Մահմուտ Էսաթի կողմէ ԱՆԱՏԱՆԻ Թերթին մէջ, 1933-ին, պատմուած գէպ մը.

303/6-այ



«Անցեալ օտրի հիւանդ գիւղացի մը տեսայ որ պառկած էր Սելնուփ օրջակայքը աւառապետի մը պատկանող վիթխարի կալուածի մը փոսերէն մեկուն մէջ: Յաջորդ օրը գիւղապետը ինծի հաղորդեց թէ խեղճը մեռած էր:»

1936—37-էն սկսեալ Թուրքիոյ կառավարական շրջանակները սկսան նկատողութեան առնել երկրին մէջ հողային բարենորոգութիւն մը կիրարկելու հարցը փրկագիծի հատուցման մը փոխարէն՝ հող տալու համար գիւղացիներուն: Այս խօսակցութիւնները երբեմն կը վերակսէին ու երբեմն կը մոռցուէին ամիսներով, նոյնիսկ տարիներով: Կասկած չկայ թէ հիմա այնքան աղաղակող դարձած է կացութիւնը, որ կարելի չէ աւելի ևս յետաձգել այս հարցին կարգադրութիւնը: Մանաւանդ որ Արեւելեան Եւրոպայի ֆաշիստական լուծէն ազատագրուած երկիրներուն, ինչպէս Լեհաստանի, Ռուսմանիոյ և Հունգարիոյ մէջ, հողային մեծ բարենորոգումներ կատարուած են: Մէճիլիսին ներկայացուած օրինագիծը վերջապէս վաւերացուած է Յունիս 11ին, մօտ վեց ամիս տևող վիճարանութիւններէ ետք:

Հակառակ որ Մէճիլիսին առջև այս օրինագիծը պայտասնած ոտներ, վարչապետ Սարաձօղլու խօսեցաւ բարենորոգութեան յեղափոխական բընոյթին շուրջ, իրականութիւնը իրականութիւն կը մնայ թէ Թուրք մամուլի կարգ մը թերթերուն այս մասին գրածները, խանդավառութիւն չեն կրնար ստեղծել գիւղացիներուն մէջ: Այսպէս, ԹԱՆ թերթը կը գրէ թէ օրինագիծը «հաստատուած է սխալ հիմքերու եւ անհիշող տեսլանքով» և թէ «այս բարենորոգութեան որպէս տեսլանքը... գերմանական օրէնքները»: Թերթը մինչև անգամ յայտարարած է թէ «այս պատկերը օտար կը յիշեցնէ Արեւելեան Փրուսիան»: ԹԱՆին համաձայն, վերջերս որդեգրուած օրէնքը կը քաջալերէ մեծ կալուածատէրերը և երբեք հասնական չէ որ նպաստէ հողագործի և կամ քիչ հող ունեցող գիւղացիներու կացութեան բարելոքումին:

Եւ սակայն այս կիսակատար օրէնքն իսկ թէ Մէճիլիսին և թէ յետադիմական մամուլին մէջ ջղածգական վայնասուններ յարուցած է որպէս «ոսնձգութիւն մը անհասական սեփականութեան դէմ»: Կը հաւաստուի թէ օրէնքը աստիճանաբար գործադրութեան պիտի դրուի, ու թերևս քսան տարուան ընթացքին միայն: Այս բոլորէն կը հետեւի թէ հողային բարենորոգութեան պատճառած ուրախութիւնը աւելի լաւ չի կրնար ըլլալ քան ուրախութիւնը Սապահաթթին Ալիի «Ասֆալտապատուած Ճամբան» պատմուածքին գիւղացիներուն:

Սապահաթթին Ալիի պատմուածքները ճիշդ վկայութիւններ են տաժանելի կեանքին մասին Թուրք գիւղացիին, որ ներկայիս աւելի ժառանգագործի և իրաւագործի օրավարձով բանուոր մըն է, քան քէ Թուրքիոյ օտրը: Որքան ատեն որ երկրին մէջ գոյութիւն չունենայ դեմոկրատիան և ժողովրդային զանգուածներու առօրեայ կարիքներուն հոգածութիւնը, միլիոններով Թուրք գիւղացիներ դատապարտուած պիտի ըլլան թշուառութեան և ստրկութեան:

ՍՈՎԻԵՏԱԿԱՆ ՀՐԱՇԻՔ ՄԷ

ՏԵՂԱՓՈՒՈՒԱԾ ՍԻՐՏԵՐ



Նապաստակներու, կատուներու և շուններու սիրտերուն յաջող տեղափոխութիւնը կատարած է, Մոսկուայի Կորքի Բժշկական Ինստիտուտի բրոֆէսէօրներէն Նիքոլայի Սինիցին:

Սիրտը կը զետեղուէր միւս կենդանիին վզին մէջ և անոր արեան շրջանին կը միացուէր: Բրոֆէսէօր Սինիցին ներկայիս երկար փորձեր կատարելու վրայ է, կենդանիները կարելի եղածին չափ երկար ապրեցընելու համար երկու սիրտով: Միեւնոյն ժամանակ, բրոֆէսէօրը և իր աշխատակիցները կատարելու վրայ են սիրտերը փոխելու մէջ զետեղելու փորձեր, փոխանակ՝ կենդանիներու վիզին մէջ:

Կը նախատեսուի որ այս գործը լաւ միջոց մը կրնայ ըլլալ ուսումնասիրելու համար սրտի զանազան կազմախօսութիւններն ու անոր հիւսնագութիւններուն դարմանումը:

«Տեղափոխուած սիրտերը պահեցին իրենց բնական զարկը, որ ընդհանրապէս աւելի դանդաղ է քան իր սիրտը սրտի զարկը: Նապաստակները, կատուները և շունները դիւրաւ դիմացան սրտի տեղափոխման գործողութեան, արեան չնչին կորուստով» կ'ըսէ բրոֆէսէօր Սինիցին:

Այս գործողութիւնը սրտի բնական աշխատութեան վրայ ունէ ակնհայտ ազդեցութիւն չէ ունեցած:

Մանաւոր կենդանիներու սիրտերը տեղափոխելէ առաջ, բրոֆէսէօր Սինիցին յաջողած էր գորտերու սիրտերը տեղափոխել:

«Այս գորտերուն մէկ մասը աւելի քան վեց ամիս ապրեցաւ իր նոր սիրտով: Արեան կտրուած երակներուն վրայ կատարուած մանրադիտական քննութիւններէն տեսնուեցաւ որ անոնք ամբողջովին իրար միացած էին, և սրտին միանային կազմը բնականոն էր» կ'ըսէ բրոֆէսէօր Սինիցին:



«Այս փորձերուն յաջողութիւնէն քաջալերուելով, միեւնոյն փորձերը կրկնեցին ք նապաստակներու, կատուներու և շուններու վրայ: Նոյնպէս կատարելագործեցին ք երակներու շատ արագ և պարզ միացման միջոց մը: Այսպէսով կարելի եղաւ 20—30 երկվայրկեանի կարճ ժամանակի ընթացքին կատարել երակներու միացման գործողութիւնը»:

Թարգմանեց՝ Յ. ՏէՅԻՐՄԷՆՃԵԱՆ

Library stamp: ՀՀ Ազգային գրադարան, ՀԱՊԳ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ, ՄԱՍԿՎԱ


Barcode with number: ՀՀ Ազգային գրադարան, NL0148678

Ծ/հ 1
Իջող - 2
Իջող.

ՆՈՐ ԿԵՆՏԱՂԻ ԵՐԿ

ԾԱՂԿԻՐ, ԱԶԱՏ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ


Ծրանգուրիկն ԱՅՎԱԶՆԱՆԻ



Ծաղ - կի՛ր, ազա՜տ իմ հայրե - նի, Եր - ցան - կուրեան դու իմ քե - լեւ. Հը -



պարս ենք մենք ու եր - ցա - նիկ Գար.նան քոն - չով սո - ցոր - ուած: ՆՈՒԱԳ...



Գեղ կը սի -



րենք՝ Գեղ - նով հար - բած, Լուսա - բա - ցից Մինչ լու - սա - բաց, Գեղ կը սի -



րենք՝ Գեղ - նով հար - բած, Լու - սա - բա - ցից Մինչ լու - սա - բաց:

Ծաղկի՛ր, ազատ իմ Հայրենիք,
 Երջանկուրեան դու իմ բեւեռ.
 Հպարտ ենք մենք ու երջանիկ,
 Գարնան շնչով տոգորուած:

Գեղ կը սիրենք՝
 Գեղմով հարբած
 Լուսաբացից
 Մինչ լուսաբաց:

Հայրենի՛ք, գաւակներք քո
 Յազարական դրօշակի ներքոյ.
 Զազիր բեամուռ դեմ կանգնած
 Կը բերեն քեզ նոր լուսաբաց:

Գեղ կը սիրենք... եւայլն: